

սառարարաշխութեան Սուլտանի Ալյաստիկ մէկ արշաւանքին ժամանակի (1216ին) գրաւութեան բերքերու շաղփնին մէջ: “Ապս օրդին ցցաւ անսի ի կորուց” եւ կանքի էր, ի կորուց եւ զարդարածաւըն եւն զարդարածաւըն էր: Հայոց կը կամ էր կամ կը կամ (— մի մէջ բաւաւ, սիրացաւ), եւ կորու զարդարածաւըն էր: Հայոց որ հայու եկաւ Մերոյ Սուլտան Անթափոյ (— Անթափի) տիրոջի յօդն, ու չի արաց իրը առանել, խանդակաց զամէնն ու փախցոյն, (Սմբատ, էջ 119:)

Բ.

Այս իրազւթեան զայոց հոգետես աշխարհագէտն ու աշխարհագրագիծը, Հայոր Այիշան միայն խելամուած է: — “Իր (Կրիդորիս կաթողիկոսի) առաջն նստած տեղն հաւասորէն էր պէտք ըսլոց անաստատի վանքը, ուր եւ Քարսեղ նստէր Հրամանաւ Մեծ վկայակիրն: Կամ թէ երբեմն հօս եւ երբեմն ի կարուր վանա նստէրն երկորին Հրազդաքըն, Կրիդորիսի եւ Ներսէս: որք երբ լսեցին Անյ Նորէն նուաճիշնի ի Փատունէն յամին 1125, ելան եկան իրինց ծննդեան տեղը եւ հայրենի տունը, ի ծովի, զոր հայրենին Ապիքատ ամրացուցեր էր: իրենք ալ նորէն նորոգելով՝ հօն հասասացին քառ որդ գարու մ'ալ Հայաստանեայց տապանակը: որով հարկ է մեր եկեղեցական աշխարհագրութեան մէջ նշանաւոր կէտ մը սեպել զայս, եւ պրազան յիշատակներ ալ փնտուել հօն: Այլ ոժքաղդաբար եւ ոչ իսկ տեղն որոշակի կը ընամը նշմարել: վասն զի թէ եւ ինչուան հիմայ կարծուել թէ այս տեղս պիտի ըլլայ նարբերդի եւ Արշոյ միջոց եղած որովք լրճին մէջ, որ հիմայ կէօլ ձիք կը սուր յայլազգեաց, ասկայն ինը պատմըն կար յիշատակներն, եւ քարագրական իշխանական անձանց, մոռացեալ մահու քարերն, (“Հնորհալի եւ պարագայ իւր: էջ 95—97:)

ամերագիոնիկը. ՀԱՅԱՆՈՐԷՆ ՄԱՐԱՑՈՒ ԵՒ ԱՆԹԱՊՈԽ ՄԻԶՈՑ ՏԵՂ Մ'ԵՐ: վասն զի հաստառութեամի կ'ըսուի որ Անտիքայ լատին իշխանութեան սահմանն էր, եւ ՍԱԾՈՒԿ ԳԱՄԱՆԻՆ ՏՈՒՆ ՏՈՒՆ Կ'ՎՈՒԿԻՐ: եւ տաքարիւն ժայշն փուանկ իշխանին կայուած էր. գոյցէ ուրիշ կէօլմէրէ լճի մը մօտ (կեազուր կէօլմէրէ), ուր ննախօս աշխարհազիրը դնեն զջլուք աւանն:

“Թէպէտ բաւական ամուր էր տեղն, այլ ոչ շատ, եւ ոչ ալ ընդարձակ, վասն զի փոքր դղանկ կոչուի: այլ այն ատեն իրենց համար յարմար եւ շափառուենացաւ. իսկ մեզ համար շատ ցանկալի է հնուաքննութիւն թէ այս տեղուց եւ թէ բոլոր Անտաւ Լերաց բազմաթիւ Անտօրէից, որք ԺԱ—ԺԳ Դարոց Հայոց ամէնէն սրբազն եւ գիտական դադարքն էին: եւ որոց վրայ այսօր թանձր վարդոց մը քաշուած՝ կը ծածկէ, ո՞ դիմէ որպիսի եկեղեցեաց եւ շնուածոց նշնաբեներ, որպիսն յիշատակաց արձանագրութիւնն, եւ հուշակաւ անմաշանալի անձանց, մոռացեալ մահու քարերն, (“Հնորհալի եւ պարագայ իւր: էջ 95—97:)

Ամբան շատ լաւ կը ծշէ Ծովքի աշխարհագրական մերձաւոր գերքը “հաւասնորէն Մարաշու եւ Անթապու միջոց տեղ մը, ” Այն տողերը, զը ես նոտրագրեցի, հաւասնաւութեանէ մաւելի ամուր կուռան կը նծայաւ են իր խորհրդածութիւններուն, Հնորհալոց սա տողերուն մէջ

Եկեալ յաշխակի Գերմանացւոց առեալ զաւանս քաղաքայնոց մինչ կողման նվիրատուց գծուած սահմանը, որուն մէջն է Կաթողիկոսին բերքէ Ծովք:

(Ը-բանաթիւ:)

Հ

ԼԵԶՈՒՄԱՆԱԿԱՆ

ԱՐԱՐԿՈՒՐԻ ԳՈՒՄԱՆՈՐՈՇՈՒՄԻՒ

• Ս Ա Ս Ն Ե Ր Բ Ո Ր Ե Դ

Զայնական Ուսումնասիրութիւն:

(Ը-բանաթիւ:)

§ II. Հոլովներ:

229. Արարկիրի բարբառին մէջ երեք տեսակ հոլովնական խումբ կ'օրոշենք. Կառա-

անոք որ ու եւ է կանոնի մը տակ կը հո-
լովին. Այսանո՞ւ անոք որ այդ կանոններէն կը
չեղին եւ վերջապէս Պատուական՝ անոնք, որոնք
մի քանի տեսակ հոլովման ենթակայ են:

Ա. ԿԱՆՈՆԱՏՈՐ ՀՈԼՈՎՄԱՆԵՐ:

230. Բարբարսի կանոնաւոր հոլովմերը
կարելի է վերածել Ծնդի, որոց ամենէն գոր-
ծածական՝ որ կոչուած է բացարձակապէս տի-
րելու - է հոլով է. եւ այս պատճառուա առա-
ջն աեղջ կը տրուի անոր ներկայ ուսումնախրու-
թեանս մէջ:

Առաջն հոլով:

231. Առաջին հոլովն ձեւերն են՝

Առշ. Հայց. —, սեռ. տր. -ի, բաց. -է
դործ. -ք:

232. Այս հոլովման ձեւով կը հոլովուին՝
ու. Պատղի, ծառի, ծաղկի եւ թիվերու
անունները օր.

Թութ, -ի, է, զք. Խավող, -ի, է, զք.
Խնձոր, -ի, է, զք. Խուշ, -ի, է, զք.
Խուս, -ի, է, զք. Սաղմոր, -ի, է, զք. Խանծ,
-ի, է, զք. Խաղաղուկ, -ի, է, զք. մանիշաղկ, -ի,
է, զք. պատկիոյող, -ի (Ճինճաղկ). Վարդ,
-ի, է, զք եւն:

Բ. Ամանի անուններ. Խնչպէս՝

աման, -ի, է, զք. Բողոք, -ի, է, զք. թան-
ձիրած, -ի, է, զք. Կարս, -ի, է, զք. Կուժ, -ի,
է, զք. շերեփ, -ի, է, զք. ձագառ, -ի, է, զք.
սախ, ի, է, զք եւն:

Գ. Մարմնց անդամներու անուններ՝

աշք, ի, է, զք. արին, ի, է, զք. բերան,
ի, է, զք. գլխի, ի, է, զք. կոնակ, ի, է, զք.
ձանք, ի, է, զք. քիթ, ի, է, զք. ոսք, ի, է,
զք եւն:

233. Աւրեմն այս հոլովման տակ կ'եր-
թան հին հայերէնի ձեւերէն՝ մեծագոյն մասը,
Խնչպէս՝

-ի, վարդ. ի. -ոյ, գլխ.-ոյ, կժ.-ոյ. -եռ,
ար-եան. -ոց, ձեռ-աց, աչ-աց. -էց, ոս-ից:

1. Յոզհակերտ -ի, Ֆեր է հոլովման ձեւը վերը
աշխատած մնելով պատել եւ միւս ըստ հոլովմերու հա-
մար եւս մէք կրկներ, որովհանե հնչին համար ալ մի-
ւելոյնն է:

Նրկորող Հոլով:

234. Առաջին հոլովն յետոյ ամենէն
շատ գործածուածն է հետեւեալը, որուն ձեւ-
երն են՝

Առշ. Հայց. —, սեռ. տր. -ու, բացառ.
-է, դործ. -ք.

235. Այս հոլովման տակ կ'երթան՝
- է վերջաւորող բառերը, ինչպէս՝
ազի, ու, է, զք. մնթարի, ու, է, զք.
բարտի, ու, է, զք. գինի, ու, է, զք. գատի, ու,
է, զք. գօթի, ու, է, զք. թօփթի, ու, է, զք.
զատի, ու, է, զք. քինի, ու, է, զք. օսիի, ու, է,
զք եւն:

Բ. Տեղ Նշանակող -ք մասնկով վերջա-
ցող բոլոր բառերն՝

գեղոցի, ու, է, զք. տեղացի, ու, է, զք.
քարքըցի, ու, է, զք. Խարիբթցի, ու, է, զք.
ձալպցի, ու, է, զք. Մորցիցու, է, զք. Մալա-
թիցցի, ու, է, զք. Համպկոցի, ու, է, զք. Մալցցի,
ու, է, զք. Շեփիցի, ու, է, զք. Ակվացի,
ու, է, զք եւն:

Գ. Տեղեկամ քաղաքի անուններէն շատերը՝
Խարիբթ, ու, է, զք. Ձալպազ, ու, է, զք.
Մուշ, ու, է, զք. Մոր, ու, է, զք. Մալաթիա, ու,
է, զք. Համպոկան, ու, է, զք. Շեփիկ, ու, է,
զք. Ակվաս, ու, է, զք եւն:

Դ. Հայերէնի -ոյ վերջաւորող բառերը՝
Հայ, ու, է, զք. Ճամփայ, ու, է, զք. տղայ,
ու, է, զք. փեսայ, ու, է, զք եւն:

Ե. Միավանէ բառերէն շատերը եւ մա-
սաւանդ անոք որ երկու բաշաձայնի մէջ -
կամ - ձայնաւորներն ունին օր.

Գար, ու, է, զք. զոլ, ու, է, զք. ժամ, ու,
է, զք. ծով, ու, է, զք. կով, ու, է, զք. Տով,
ու, է, զք. Տօր, ու, է, զք. Հաւ, ու, է, զք.
մարդ, ու, է, զք. ցաւ, ու, է, զք. փարթ, ու,
է, զք. փոր, ու, է, զք եւն:

236. Աւրեմն այս հոլովման տակ կ'եր-
թան հին հայերէնի ձեւերէն՝

-ոյ, մարդ, ոյ, գլխիս, ոյ. -ւոյ, գօտի,
ւոյ, քաղաքցի, ւոյ. -ու, կով, ու, արեւ, ու:

237. Այս երկրորդ հոլովման տակ գա-
ցող բառերը կրնան հոլովուիլ նաեւ առաջինին
նման. այնպէս որ այս երկրորդ հոլովը կարելի է
անուանել անհասուագ հուլու:

Նրկորող Հոլով:

238. Երրորդ հոլովման ձեւերն են՝

Առշ. Հայց. —, սեռ. տր. -ան, բաց. -է,
դործ. -օք.

239. Այս հոլովման տակ կ'երթան՝

ու Հայերէնի Եւ եւ ուն վերջաւորող
բառերը օր.

գուռ (դուռն), ան, է, զք. լա՞ն (լեռն),
ան, է, զք. բա՞ն (բեռն), ան, է, զք. շո՞ն, ան,
է, զք. տուն, ան, է, զք. անուն, ան, է, զք եւն:

Ք. -ի նուազեցացիչ մամիկով վերջաւորող
անունները օր.

աղջիկ, ան, է, զք. երիկ, ան, է, զք. կոյիկ,
ան, է, զք. զղիկ, ան, է, զք. պղայիկ, ան, է, զք.
պղարտիկ, ան, է, զք. պղտիկ, ան, է, զք եւն:

Ք. Բոլոր ունին վերջաւորող բառերը,
որոնք թշխան գործոց Բ. Մասին մէջ սեսանք
ունին ի կը փոխուն բարբառին մէջ. օր.

ըռատութին, ան, է, զք. թեթէլութին,
ան, է, զք. ծանրութին, ան, է, զք. նեղութին,
ան, է, զք. կղութիւնթին, ան, է, զք. վեճուռաթին,
ան, է, զք եւն:

Ք. Այս հոլովման տակ կ'երթան նաեւ
ուն վերջաւորող քանի մը բառեր, որոնք նաևն
կին ունին կը ներկայացնեն օր.

Խավարում, ան, է, զք. խթում, ան, է,
զք. կործանում, ան, է, զք եւն:

240. Այս հոլովման տակ գացող բոլոր
բառերը ինչ Հայերէնի մէջ ալ միեւնոյն հոլով-
ման ձեւն ունէն:

Աւելցնենք օր սա եւս կարող է Առաջն
հոլովման նման հոլովմիլ բայց աւելի հաս-
տատուն է սա քան Բ. Հոլով:

Զորորոր չուով:

241. Զորորոր հոլով ձեւերն են՝

Ուղ. Հայց. —, սեռ. տր. — կամ —ոյ,
բաց. -է, գործ. -օտ:

242. Այս հոլովման ձեւը կը գործածուի
միայն սրբոց անուններու եւ սրբավայրերու
համար օր.

Ասպածածին, ա, է, զք. Սուփ Գիվէքը, ա,
է, զք. Սուփ Սաղբիս, ա, է, զք. Սուփ Նշան, ա,
է, զք. Սուփ Բարցեղ, ա, է, զք. Երոսաղէմ,
ա, է, զք. Սուփ Յակոր, ա, է, զք. Էշմանին,
ա, է, զք. Սուփ Կարապետ, այ, է, զք. Փիլցան
Առաքել, ա, է, զք. Սուրբ Ալաիիր, ա, է, զք եւն:

243. ԸստՀակառակը՝ Գիվէքը, Սաղբիս,
Նշան, Բարցեղ, Յակոր, Կարապետ եւ Արիշ
պարզ յատուկ անուններ կը հոլովուն -է ով՝
Գիվէքը, Կարապետ եւն:

Վիճակնորող չուով:

244. Հինգերրորդ հոլովման ձեւերն են՝
Ուղ. Հայց. —, սեռ. տր. —ոտ, բաց.
-օտնէն կամ -է, գործ. -օտ:

245. Այս ուն ձեւը կարելի է արտա-
դրել ուն եւ -ին, ուստի եւ գրել՝ ամս+
ուան, ամս+ւան եւ ամս+վան:

Ասոր տակ կ'երթան ժամանակ ցուցնող
բոլոր բառերը պայպէս՝

Անբամ, ուան, Ամիս, ուան, Ատեն, ուան,
Ամառ, ուան, Աշուն, ուան (եւ աշնան), Ասօր,
ուան, Գարուն, ուն (կայ եւ գարնան), Զատիկը,
ուան, իրեցամիթի, ուան, ժամանակ, ժամլը-
վան, հման, հըմանան, հիշշամիթի, ուան, հե-
րուս, ուան, ժիման, ուան (կայ եւ յըման եւ
ձման), յառուու, ուան, յիրիկուն, ուան, յե-
տիք, ուան, յառաջ, ուան, յերկուշամիթի,
ուան, շափաթ, ուան, վարփաթ, ուան, չըրեց-
շամիթի, ուան, վաղը, ուան, տարի, ուան, ցորեկ,
ուան, քիշեր, ուան, օր, ուան:

246. Այս հոլովման տակ գացող բառե-
րն շատերը կը հոլովուն:

ո. Առաջին հոլովման նման օր. յերին+ին
որէստի, նէրուն չինին, ոտրէն, դիշէն եւն:

Ք. Երկրորդ հոլովման նման. օր. յունին
շտինու, ու տրառ, ուսուա միլ, միլ անդունուն
եւն, ննային շարթու օրերուն համար՝ յերին+
շտինու, յերիւշտինու եւն:

Բ. Անկանուն ՀՈԼՈՎԱՆԵՐ:

247. Բարբառիս բուն զարտուղի հոլով-
ներն երեք են, որոնք արդեն գրեթէ մեր բոլոր
բարբառներուն յատուկ են:

Ա. Հոլով:

248. Առաջին զարտուղի հոլովն օրուն
հետեւողները ամենաշատերն են. հետեւեալ
ձեւերն ունին

Պուլ, Հայց. —, սեռ. տր. -օչէ բաց.
-մէ, գործ. -զք. մօք կամ հետ:

249. Այսակես կը հոլովուն:

Անէր, օւ, մէ, տ. կին, օւ, մէ, տ կամ
տէ. Հօրօր, օւ, մէ, տ կամ տէ. մօքօր, օւ, մէ,
տ կամ տէ. տալ, օւ, մէ, տ կամ տէ. աանտէր,
օւ, մէ, տ կամ տէ. տալըր, օւ, մէ, տ կամ տէ.
տէր, օւ, մէ, տ կամ տէ եւն:

¹ Զարտուղի հոլովներու յադակին -ը չենք գներ
չկրկնելու համար, վասնի ասեց յադակին կանոնար
ներու նման է, ոյսինքն -ի կամ -նէր:

Աւելցնենք որ այս անունները կինան հու-
լը վելի նաեւ, պատահաբար Ա. կանոնաւոր
հորդման նման։ Կը պատահին այսպէս՝ տաքրին,
տալիս, աներին եւն։

Բ. Հոլովկ:

250. Երկրորդ զարտուղի հոլովին ձեւ-
երն են՝

Աւշ. Հայց —, սեռ. տր. -օթ, բաժ. մէ,
գործ. -օթ, մօք կամ հետ:

Ախափէս կը հոլովուն:

մար (մայր), մօք, մօրմէ, մօրմօք, մօրօք,
մօք հետ, հար (հայր), հօր, հօրմէ, հօրմօք,
հօրօք, հօք հետ:

Ախփար, ախփօր, ախփօրմէ, ախփօրմօք,
ախփօր հետ եւն։

Գ. Պատմական ՀՈԼՈՎՆԵՐԻ:

251. Պատահական հոլով կամ անենք
այն ձեւերը, որնք բարբառին մէջ աստ անդ կը
պատահին սովորական դարձած ձեւերու հետ
միասին։ Ասովք զանցան բարբառախօսական
շրջաններէ մեացած հետքերն են, որնք դեռ կը
մաքառին նորաց յն եւ աւելի ընդհանրացման
ձգուող ձեւերու հետ, մինչեւ որ ժամանակի
բերմանի եւ գրական ազգեցութեան տակ ան-
հետանան ի սպառ։ Ամեն բարբառ կամ լեզու
որ գեռ հաստատ հիմանց վրայ չէ նստեր եւ որ
այլ եւայլ ուղղակի կամ անուղղակի ազգեցու-
թեանց ենթարկուեր է, իւր մէջ անխուսափելի
կերպով կը բովանդակէ պատահական ձեւեր,
որոց վերնար եւ միօրինակութեան թագաւ-
որել միան գորաւոր եւ ազգու գործանէ մը
կախում ունին։ Բայց քանի որ դեռ այն գոր-
ծանը իսկապէս գցութիւն չունի, պատահական-
ներու կամ չին ձեւերու բարձուելու գործը
ժամանակի կամ դարագիւն ինդիր մը կը դառ-
նայ, այսինքն մի քանի սերունդներ հարկաւոր
կը լինի բարբառի մը որոշ եւ անսայթաք
ուղի մը հարթելու համար։

252. Աերագառնալմ մեզ զբաղկցնող
բարբառին, վերը տեսանք թէ Հայերէն -այ, (-)
վերջառորդ բառերը կը հոլովուն -աս, -ե-
բայց շաս անդամ կը պատահինք բարբառին
մէջ, օր. ալագաւ. տղա, յգ., տղա-+ , ոյ, եւ
փի. տղա-+ներ, ներու եւն։ Այսպէս ուրեմն
հին -+յոգնակերտն յաճախ կը պատահի բար-
բառին մէջ։ Բայց այս օրինակը դեռ ոչինչ է,
հետեւեալ ցանկին մէջ կը տեսնուի խառն-
ճաղանճութիւնը։

Իւ.	Հ-Դ.	կամ	կամ
1. աշք (աշք)	աշք-եր	աշքեր	աշք
աշքի	աշք-երու	աշեց	աշեց
աշքէ	աշք-երէ	(յ)աշեց	—
աշքօք	աշք-երօք	աշօք	—

կամ	կամ
աշ-վըներ ¹	աշք, աշեր
աշ-վըներու	աշերու
աշ-վըներէ	աշերէ
աշ-վըներօք	աշերօք

կըսեն՝ (1) անցա եւով եւն։

2.	դի (կողմ)	դի
	դիէ	դիաց
		դիացէն

ա ի յ դիէն մ. իէ դի-ցէն էի-ւ։

Իւ.	Հ-Դ.	կամ
3. կտոր	կտորներ	կտորուանկը ²
կտորի	կտորներու	կտորուանիներու
կտորէ	կտորներէ	կտորուանիներէ
կտորօք	կտորներօք	կտորուանիներօք

կամ
կտորուանիներ ³
կտորուանիներու
կտորուանիներէ
կտորուանիներօք

Իւ.	Իւ.	Հ-Դ.	կամ
4. Հայ	Հայ	Հայեր	Հայք
Հայի	Հայու	Հայերու	Հայոց
Հայէ	Հայէ	Հայերէ	Հայոցմէ
Հայօք	Հայօք	Հայերօք	Հայոցմօք

Հայոց էործ. Հայոց ժամբ։

Իւ.	Հ-Դ.	կամ	կամ
5. ձանը	ձանքեր	ձանը	ձաններ
ձանքի	ձանքերու	ձանաց	ձաններու
ձանքէ	ձանքերէ	ձանացմէ	ձաններէ
ձանքօք	ձանքերօք	ձանացմօք	ձաններօք

կամ

ձանքներ ⁴
ձանքներու
ձանքներէ
ձանքներօք

1 Տես այս մասին քիւ վերը յագնակերտ մասնիկ-ները թիւ 221։
2 Տես Ծովնակերտ մասնիկները թիւ 228։
3 Տես Ծովնակերտ մասնիկները թիւ 220 եւ 228։
4 Զարդարու յագնակերտ մեւերուն համար տես քիւ վերը յագնակերտ մասնիկները,

սեռ.	ար.	բաց.	գործ.
Ա.	Հողով	-է	-է
Բ.	Հողով	-ու	-է
Գ.	Հողով	-ու	-է
Դ.	Հողով	-ու	-է
Ե.	Հողով	-ուն	-է կամ -ունէ

256. Հին հայոցինի ու, օի, յ նախդիրներէն եւ ու մին գործնականապէս մասցեր են բարբառին մէջ:

Հայցականի եւ շ-ով գործիականի կամ պարառականի - յ նախդիրը միայն բազդատական աստիճանին մէջ շոշորդ մը թողուցեր է - արտասանութեամբ եւ որ քան նախդրի հետ միացած + ունձ ձեւն է տառեր. օր. + ունձ ուղ իւլուց մին. + ունձ մէջ լուսնին օ եւն:

Այս - յ նախդիրը մասցած էնաեւ յինքը - յինքը (= ինքն + զ + ինքն) եւ մէկոմէկ (= մէկը + զ + մէկը) բառերուն մէջ:

Իսկ - յ եւ - յ նախդիրները կը տեսնուին յընծի, յինքը, յինքն, յուր, յուն, յունէն, յինքներն բառերուն մէջ:

257. Աւրիշ բողոք պարագայերու մէջ նախդիրները կ' նախետանան. Հայցականն եւ պարառականն իրենց ուն, բացառականը, ներգոյականն եւ նախդրին բարականն իրենց -է կամ -յ նախդիրները կը կորսնցնեն:

258. Անոնենքը հողովանելու տասեն, անոնց ձայնաւոր գրերն երեքն փոփոխութիւններ կը կրեն եւ կամ կը չըանան:

1. Կորուուզ յայտաբերէն են՝ ո, է, ու:
- Արիավանկ բառերու մէջ -որ հաստատ կը մայ. օր. ծառ, ծառի, փատ, փատի, ճաղ, ի եւն. բայց մէկէ աւելի վանկերէ բազկացած բառերու վերջին վանկի -որ, հողմանն ժամանակ շեշտէ զիկուելով կ' անհետանայ (Տես Բ. Մասի մէջ -որ գիրը). օր. բերան, բերնի. — յին բերնի շամու ք շոշորդ. շափթ, շափթու. — յան շամուն նորդին իննու. եւն:

2. Արիավանկ եւ երկավանկ բառերու -ին կ' անհետանայ երգ հողովակերս մասնիկներն բարդութիւն բառն վրայ. օր.

Գու, միի. — իւռ նուն հոռ քոռ-քոյ, նը, նորո. քիթ, քթի. — ի՞ն ի՞ն ուլուն - յ ուլունէն նը. ուլուն ուլուն յորինէն.

Գետին, գետին. — գետին եօնը դ-ըն ունէն.

ամս, ամսու. — օսոնչը սոսուն ուռ դու- քոյ յուն, եւն.

1. Քթի - քար - քթի - քթի մէջ լորցած իւլքի կոշեր (erbuton).

2. Կոյնապէս -է կ' անհետանայ այն բազ- մավանկ բառերուն մէջ, որոց վերջին ծայրը կը գտնուի. օր. եմանի, եմանուու, կամումի, կա- լանուու, չամակոտի (ծիրածան), չամակոտու, հոքի, հոքու, գինի, գինու եւն:

3. Ընդհակառակը -է անփոփոխ կը մայ երկավանկ յատուկ անուններու եւ երկուքէ աւելի վանկով պարզ անուններու մէջ. օր. Սաղբէս, քիմի, Ալլուսի, տիմի. — ինկածիթի, իշի, արարիչ, իշի, յընկողնն, զինի, լիկիկի, լիկի եւն:

259. Աւելցնելու էնաեւ որ միավանկերու մէջ ալ -է անփոփոխ կը մայ, օր. ձի, ձու, թի, թիու, զի, զիու եւն:

... Գրիթէ միշտ միավանկներու մէջ կ' ան- հետանայ ու ձայնաւորը. այսպէս՝

Սո-է, մակի, բայց սար հո-+ ուն ա. մա- տեւ (գեղ որով մկրն կը սպաննեն) ձուկ, ձուկի, բայց յուն հու, յուն փու- լու.

Դուռ, դուռ. — դուռն յահուօնն.

Զուր, զուր. — զուն հուսունը ուզէ = քեզ = համբը կարեւորութիւն շնչի, քեզ հա- մար միեւնոյնն է:

Քիշուն, իս զիւն հու, յը իւնօ ու ու ու ու էն զուլու.

Անոնց յոդնակին կը լինի՝ մկրն (մուկն), ձկներ (ձուկի), գուներ (գունուն), զուր, եւն:

260. Մինչ բազմավանկ բառերու մէջ անփոփոխ կը մայ -ու. օր. անուխ, ուխի, ապ- րուստ, ուստի, կանուխ, ուխէն եւն:

Նոյնպէս -ուով վերջաւորող բառերու մէջ. օր. կատու, ուի, մրագու, ուի, մեղու, ուի եւն:

2. Փոփոխուող ձայնաւորներն են՝ -է կամ -է = է, է = ու, է = ու.

261. -է կամ -է = է. օր.
տէր, տիրոջ. — ու յին յէր ուրով ուր.
էշ, իշու. — էշ էշուն ուրու էսպէս նո՞ ե- յուսուց իշուն է իշուսուց.
սէր, բայց՝ ուլուտ սէրուն հըմուր յըլ էրու- բուն էլլու բէր.

262. -է = - օր.
Վենսութին, ութան, գոռոզութին, ութան եւն է = է. օր.

Բուսիլ, նելու. պանիլ, նելու. ասիլ, նելու. տանիլ, նելու. հայիլ, ելու եւն:

(Շ-ըսունութին.) Մուկիլ Ս. Դավիթ-Բիչ

